Ն. 4694 — 1900 ՆՈՅԵՄԲԵՐ 22 ՇԱՐԵՇՆԻ — 1318 ՇԱՊԱՆ 13 — ՕՆ ԱԼԹԸՆՃԸ ՄԻՆԷ

20 ԲԱՐԵ

ՃԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

20 ԲԱՐԵ

ԱՊՕՆԷ ԳԻՅԱԹԼԱՐԸ

	12 այրգ	6 այրգ	3 այրգ
ԻԹԱՄՊՕԼ	140 զր.	70 զր.	40 զր.
ԹԱՇՐԱ	150 »	80 »	45 »

Մէկհատիկ 20 զրուշան

ԲՕԼԻԹՈՒԹԻՒՆԷ ՄԻԼԼԻՈՅՆ ԹԻՒՃՃԱՐԻՈՅՆ ՍԱՐՐԱՖԻՈՅՆ ՎԷ ԻԼՄԻՈՅՆ

صاحب امتياز: جيولكيان — ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ — جريدهٔ شرقيه

ԻԼԱՆԱԹ ԳԻՅԱԹԼԱՐԸ

1ինկ., 2ինկ. վէ 3ինկ. սահիպէ զր.	5
4ինկ. սահիպէ 11թ 10բ. հս. »	3

Մեվասը նոֆիայա տարբ պէտուլէր մէկհանէն գազուլ օլունճաղ վէ տէրճ օլունմայան էվրաղ իսաէ օլունմայճաղ

Խարբէխանէյի Սիճանօյա Գազը Ալի հասաէսինաէ նումէրօ 20 ճիվէլէկեան մարգասընտա տրը։ Գնափիէր մէվասա հաղգընտա կազէթանը սահիպ վէ մէսուլը ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ մուրահասթ օլունա։

ԿԻՒՆԼԻԹԻՔ ՀԱՎԱՏԻՍ

Բարիզի էյ։ կազէթասընտա օգունարէնա կէօրէ, Ռուսիա Զարը Իքինճի նիգօլա՝ խասթալըղընը միւթէագզ գասֆէյէթ միւատէթիւն ֆրանսանան ճէնուզ հիւէթինաէ կէշիրէճէք, վէ նիսաէ, եռխօտ Մանթօնտա բէս Գրիւկէր իլէ մուլագաթ էյլէյէճէք տրը։

Ինկիլիզ հիւքիւմէթի՝ Մէճլիսը մէպուսանան 16 միլիոն Ինկիլիզ լիրալըգ եէնի պիր թախսիսաթ թալեպ էյլէյէճէք տրը։ Գունտան ազատ Բրանսվալ մուհարեպէսի իչուն թալեպ օլունան թախսիսաթըն մըգտարը 70 միլիոն լիրա օլմաղլա, եէնի թալեպ օլունանաղ թախսիսաթլա պէրապէր ճէնուզի Ագիրիգա մուհարեպէսի իչուն 86 միլիոն Ինկիլիզ լիրաբը թալեպ խարիմիչ օլունաղ տրը։

Զինաէ Գալկան իւզէրինէ սէվգ օլունան ասքէր պիր մաղլուպիյէթ տուչար օլուզ, պիր Ալէման միւֆրէզէսի տէօրթ թարափտան գուշատըլմըշ վէ մաղթուլարա մէհրուհլարը թէրգ իթմէկէ մէճբուր օլմուշ տրը։

Բէքինաէ պէօյիւք պիր էնտիւէ հիւքիւմֆէրմա օլուզ, Ոգգսէրլէր իլէ Զինլի ասքիր կիզլիճէ թօրլանըյօրլար իմիշ։ Գըզըն լիման ասնուզատա, եէնիսէն գարբէզլուզլար վուգուբնան գորգուլըյօր։

Գուվվէթլի պիր Գօէր միւֆրէզէսի՝ եվվելքի կիւն պիր Ինկիլիզ խսթիգիամ ասքէրի սիւֆրէզէսի իւզէրինէ հիւհում էթմիշ իսէ տէ, զայիֆլա կէրի բիւսկիւրտիմիշ վէ Ինկիլիզլէրէ եէնի բիւսկիւրտիմիշ։

Եօհաննէսպուրկըն ճէնուզ ճիհէթինաէ քիշիշիւ պիր Ինկիլիզ գարագոլ թագըմը՝ պիր Գօէր գարագոլը իւզէրինէ պիրտէն պիրէ հիւհում խառուզ, 3 Գօէր թէլէֆ էթմիշ, 15 Գօէր եարալամըշ վէ պիր գաշ պէկիր զագաթ էթմիշ տրը։ Ինկիլիզլէրտէն զայիաթ եօգ տրը։

ՏԱԼԻԼԻԹԷ

Ռումէլի Ճէնէրի քէօյիւնաէ զուհուր իտէն եանկիճան եվվերի եանարագ աչրգաս դալանլարը պարընմալարը իչուն 70,000 զր. մասրաֆ իլէ 48 պարագանըն ինչասընա, վէ պու մէպլաղըն Տախիլիյէ միւվազէնէսինտէն Քէսվիյէսինէ իրատէր Սէնիյէ սուտուր էթմիշ, վէ հիւքմը իրատէր Սէնիյէ՝ Մալիյէ նէզարէթիյէ Շէհր էմանէթինէ թէպլիգ օլունմըշ տրը։

—Էսկի Զագրիյէ տարիրէսի արասընա եէնիտէն եարբլաճագ Բօսթա վէ Թէլէկրաֆ նէզարէթի պինասընըն ինչասընա պիր ան եվվել պաշանըլմասը մուգաբրէր պուլընտրըղընան, Էսկի Զագրիյէ տարիսինտէ պուլընան Սիճիլը Նուֆուս իտարէի ուժումիյէսիյլէ գալմիլերի նագլ օլունմաղ իւզրէ Պաղչէ Գարուսընտա Գազասքէր խանընըն մաթլուպա մուվաֆֆագ օլտուղը անլաշըլարագ, քէյֆիյէթ՝ Տախիյէ նէզարէթինէ պիլտիրիլմիշ տրը։ Եէնիտէն եարբլաճագ Բօսթա վէ Թէլէկրաֆ տարիրէսինին իքմալ վէ նագլինտէն սոնրա, Սիճիլը Նուֆուս իտարէսի իչիւն վէ իշ սահիպլերինին միւրաճաաթլարընա բէք զիյատ մուվաֆֆագ վէ էլվերիշլի պուլընան չիմարիքի Բօսթախանէ տարիրէսի Բախիս օլունմասը զրմընտա քէյֆիյէթ մագամը տարինճէ տէրէսէսը միւզաքէրէ տրը։

—Քէսքիմ գազասընտա տարիր մահքէմէյի նիզամիյէ Թէշքիլի լիւզումը՝ Երզրում վիլայէթինէն Պապը Ալիյէ արզ իտիլմիշ, վէ Պապը Ալիտէն տարի Ալիյէ նէզարէթինէ իշարը քէյֆիյէթ օլունմըշ տրը։

—Ասքէրի Թէգաիւտ Սանարզընան մասաշաթըն վէրիլտիկի սրբատա մուհասէպէճի պէյին ճիւզտանլարա վագ իթարիկի իշարէթին վէզնէ օտաճրսը Պէքիր Թարաֆընտան պիր իքի ճիւզտան իւզէրինէ Թագլա իտիլտիկի անլաշըլմըշ, վէ մէրգում Պէքիր՝ պու սախթէքարըզընն մէյանա չէգտըզընը ֆարգ իտինճէ մէյանանան զայա ու նապէտիտ օլմուշ տրը։ Մէրգում ապրանըլմագտա տրը։

—Մէքթէպը Թրպպիյէի Միւլքիյէտ պաղը Թահգիգաթ իճրասընա մէմուր գօմիսիօն՝ Թահգիգաթընն բարբարթսընը Մէքտէթիպը Թրպպիյէի Շահանէ նէզարէթինէ Թագտիմ էթմիշ տրը։ Նէթիճէնի Թահգիգաթտան անլաշըլտըզընա կէօրէ, մէքթէպը մէզքուր տանիրլիյէ միւտիրի Ֆահիդ էֆ. իլէ հայվանաթ մուալիմի Իհսան պէյ կէօնա կէօն սուրէթլը իլէ Թալեպէտէն բարա ալմագտա, վէ մէքթէպին միւտիրլէրինտէն Մէհմէտ էֆ.իլէ գարու չուգատարը ճորճի էֆ. տախի պու իշէ վասթա օլմագտա իմիշլեր։ Գօմիսիօն՝ Վէֆայէթ Թրպպէնէ նամը յտա 15 կիւնտէ պիր մէքթէպ իտարէսի Թարաֆընտան չէգտրելան կազէթա հիսապաթընը տախի Թահգիգ էթմիշ տրը։

—Սրբպ կազէթալարընը պէյանընա կէօրէ, Սօֆիա գօմիսէրի՝ Պելկրատտան կէշէրէք, մէմուլիքը էճնէպիյէյէ կէթմիշ տրը։ (Սէրվէր)

—Եարընքի բէնճէնպիհ ագշամը, եանի ճումատա կէճէսի Լէյլէի Պէրաթ օլուպ, ճամի վէ մէսճիտ մընարէլէրի գանդիլլեր իլէ զանլանմաղ տրը։

—Վէլատէթը Հիւմայուն բազար կիւնինէ Թէսատիֆ էթտիկինտէն, ո ագշամընը չէհրային իճրա օլունաճագ տրը։

—Մրսրը Խրտիվի ֆէխամ. տէվլ. Ապպաս Հիլմի բաշա հազրէթլէրի, Ինկիլիթէրա դրալիցասընը Բօրնու օլան տիւգ տրեորդը, Աւսթրալիատան ավաէթինտէ Մրսրա օղրամաղա տավէթ էթմիշ տրը։ Խրտիվ հազրէթլէրի՝ տիւգ տրեորդը իսթիգպալ էթմէք իչիւն, պիր գաչ պէօյիւք մէմուրլարը Բօրնսախտ կէօնտէրէճէք տրը։

—Իսքէնտերուն լիմանընտա պուլընան Ինկիլթէրա զըրհլըլարընտան 3ի՝ պիր գաշ կիւն եվվել Այաս ասչըգլարընա չըգարագ, 2 սաաթ գատար Բօր Թալեմի էճրա իթարքէն սոնրա, Իսքէնտերունա ավտէթ էթմիշլեր տրը։ Պունլարտան պիրի մուախիրէն Եուժուրթալըգ լիմանընա կէթմիշ տրը։

—Նոյմ.ին 19ընճը կէճէսի Պրուսատա վէ Քիրմասթիտ սաաթ 5½տա չիտէթլիճէ պիր տէֆա զէլզէլէ հրսս օլունմըշ վէ պիր կէօնա խասարը մուճիպ օլմամըշ տրը։

—Գարա Քիլիսէ գազասընա Թապի կէօրէմուր քէօյու էհալիսինտէն օլուպ, պիր միւատէթտէն պէրու եօթէտ պէրիտէ խըրսըզլըղա ճիւրաթ իտէն Ապպասնամ չախ՝ պու ֆիլիինտէն նէտատէթ իտէրէք, հիւքիւմէթը Սէնիյէյէ տէթալէթ էյլէմիշ տրը։

— Գասթամունի վիլայէթինէ քէտին էրէկլի գազասը գայմագամը Էմին պէյ հագգընտա պաղը չիքատէրէլէր վուգու !պուլմասը իւզէրինէ տէրհալ Թահգիգաթ իճրասընա մէմուր Խրտիվ Ֆէխամ. տէվլ. Ապպաս Հիլմի բաշա հազրէթլէրի, Ինկիլթէրա դրալիցասընը Բօրնու օլան տիւգ տրեորդը, Աւսթրալիատան ավտէթինտէ Մրսրա օղրամաղա տավէթ էթմիշ տրը։ Խրտիվ հազրէթլէրի՝ տիւգ տրեորդը իսթիգպալ էթմէք իչիւն, պիր գաչ պէօյիւք մէմուրլարը Բօրնսախտ կէօնտէրէճէք տրը։

—Իսքէնտերուն լիմանընտա պուլընան Ինկիլթէրա զըրհլըլարընտան 3ի՝ պիր գաշ կիւն եվվել Այաս աչըգլարընա չըգարագ, 2 սաաթ գատար Բօր Թալեմի էճրա իթարքէն սոնրա, Իսքէնտերունա ավտէթ էթմիշլեր տրը։ Պունլարտան պիրի մուախիրէն Եուժուրթալըգ լիմանընա կէթմիշ տրը։

—Նոյմ.ին 19ընճը կէճէսի Պրուսատա վէ Քիրմասթիտ սաաթ 5½տա չիտէթլիճէ պիր տէֆա զէլզէլէ հրսս օլունմըշ վէ պիր կէօնա խասարը մուճիպ օլմամըշ տրը։

—Գարա Քիլիսէ գազասընա Թապի կէօրէմուր քէօյու էհալիսինտէն օլուպ, պիր միւատէթտէն պէրու եօթէտ պէրիտէ խըրսըզլըղա ճիւրաթ իտէն Ապպասնամ չախ՝ պու ֆիլիինտէն նէտատէթ իտէրէք, հիւքիւմէթը Սէնիյէյէ տէթալէթ էյլէմիշ տրը։

— Գասթամունի վիլայէթինէ քէտին էրէկլի գազասը գայմագամը Էմին պէյ հագգընտա պաղը չիքատէրէլէր վուգու !պուլմասը իւզէրինէ տէրհալ Թահգիգաթ իճրասընա մէմուր Խրտիվ Ֆէխամ. տէվլ. Ապպաս Հիլմի բաշա հազրէթլէրի, Ինկիլթէրա դրալիցասընը Բօրնու օլան տիւգ տրեորդը, Աւսթրալիատան ավտէթինտէ Մրսրա օղրամաղա տավէթ էթմիշ տրը։ Խրտիվ հազրէթլէրի՝ տիւգ տրեորդը իսթիգպալ էթմէք իչիւն, պիր գաչ պէօյիւք մէմուրլարը Բօրնսախտ կէօնտէրէճէք տրը։

—Թիւրքիա վէ Ֆրանսա Թիճարէթ ահտնամէսի գօմիսիօնը՝ տիւն տախի Խարիճիյէ նէզարէթինտէ ագաբ իճթիմա իթմիշ տրը։

—Վաբոր մանիֆէսթօլարընա տախլ իքէն կէօմրիկէ չըգարըլմայան էշեահի Թիւճճարիյէ տէնքէլէրինէն պաղըլարընը զաթէն վաբօրլարա եիւքէնիլմէսիկինէ վէ եախօտ պաշգա մահալէ չըգարըլարընա վէ պիր Թագըմընը տախի զայ օլուզընա տարը իգթիզա իտէն չահատէթնամէ վէ իլմուխապէրլէր՝ Նիզամէն 6 այ զարճընա կէօսթերիլմէք լազըմ իքէն, վաբօր ճէնԹէլէրի սէնէլէրէն սոնրա կէօսթերմէքտէ վէ չահատէթնամէ վէ իլմուխապէր կէօսթերիլմէյէն մալլար իչիւն Թալեպ իտիլէն բարայը պաղը ճէնԹէլէր միչքիաթ իլէ վերմէքտէ օլուպ, պունտան տոլայը 1309 սէնէսինէն պէրու բէք չօգ մանիֆէսթօ գայլալարընը աչրգ գալարագ գաբաթըլմամասընը՝ Սէլանիք բուսուսմաթ նէզարէթի Թարաֆընտան մէրճիինէ պիլտիրիլերէք, նէ եօլտա մուամէլէ իտիլճէկի սօրուլմըշ տրը։

—Յէնիդան պիրպիրլերինէ Թէսատիֆ իտէն միւխթէլիֆ պանտէրալը սէֆինէլերին եէքտիկէրիյլէ վէ սահիլլերին միւհիմմ եէրլերինտէ Թէէսիս օլընան իշարէթ մէվգըլարը իլէ մուխապէրէ իճրա էյլէմէյէրի իչիւն պու քէրրէ եէնիտէն Թասհհ օլընան ումումիյէ գանունամէսինին ումում Օսմանը զըրհլըլարը իլէ Օսմանը Թիւճճար սէֆինէլերինտէ գուլանը մասը խուսուսընա իրատէի Սէնիյէ սուտուր իտէրէք, մէզքուր գանունամէնին Օսմանը կէմիճիլերի Թարաֆընտան իսթիմալէ էլվերիշլի պիր սուրէթտէ Թէրճէմէ վէ Թապը իչիւն տարէրէի պահրիյէտէ Տէրսաաաէթ լիման բէհտ սաաա. Սամի բաշա հազրէթլէրինին Թահքը բիյասէթինտէ Թէշքիլ օլընան գօմիսիոնճա իրատէի Սէնիյէնին իճրատ ահքեամընա Թէշէպպիս օլընմըշ տրը։

—Սիվաս վիլայէթինտէ Տիվրիկի գազասը քէօյլերինտէն Սուսըզ Վիրան քէօյու Գարաոզլու Պէքիր Նամ հայտուտ պիր զէմանատան պէրու պաշընա Թօրլատըզը ավէնէսիյլէ պաղը քէօյլերտէն հայվան չալըգլարընտան, կէօնտէրիլէն պիր միքրեզէ ժանտարմա Թարաֆընտան իսթիրատա օլունըպ սահիպլերինէ Զէլիմ օլունտըզը կիպի, մէրգում իլէ բէֆիգլերի տախի տէրտէսթ օլունմըշլար տրը։

—Միքիթէթիշ ճէլալ պէյ 3 կիւն եվվել Պաղտատա միւվասէլէթ իտէրէք, Պաղտատ կէօմրիկինճէ Թահգիգաթ իճրասընա պաշլամըշ տրը։

—Պահրիյէտ ախտ օլուպ, Բարիզ սերկիսինէ կէօնտէրիլէն էշեանընն վազը իչիւն Բարիզտէ պուլընան Վասքի էֆ. 30 Ինկիլիզ լիրաբ մաաշ վէ ո նիսպէթտէ խարճրահ իլէ Լոնտրա Օսմանը սէֆարէթի աթաշէ նավալըզընա Թային օլունմըշ տրը։

ԱԶԳԱՑԻՆ

Սիս Կաթողիկոսընը ինթիխապը մուամէլէսինէ Բաթրիգխանէ Թարաֆընտան մէմուր օլան Ս. Երուսաղեմ Լուսարարապետի Խապաեան Դեր. Տ. Սահակ Եպսկ.՝ մէզքուր ինթիխապ մուամէլէսի հէնուզ խթամ պուլմամըշ վէ կէլէճէք եօրթու կիւնլէրի իչիւն Ուխտաւորլար Երուսաղեմի կէթմէկէ պաշլամըշ օլտուղընան, Բաթրիգ Ամեն. Տ. Յարութիւն Սրբազան հազրէթլէրինին էմրիյլէ պու քէրրէ Երուսաղեմ ավտէթ էթմիշ տրը։

Խապաեան Սրբազան Ատանատա պուլընըզը ազ միւատէթ զարֆընտա, էհլիյէթ վէ իգթիսատը Թամամընը կէրէք ճհիւքիւմէթը մահալլիյէյէ վէ կէրէք էհալիյէ Թագտիր էթտիրմիշ տրը։

—

Սամաթիա Մ. Գէորգ քիլիսէսինին եէնի ինթիխապ օլընան Թաղ. Խորհուրդընան՝ եազըզըմըզ վէճհ իլէ 8 ազա իսթիֆա էթտիքլէրի կիպի, Մագրիքէյ քիլիսէսինին եէնի ինթիխապ օլընան Թաղ. Խորհուրդընան տա պու քէրրէ 4 ազա խսթիֆասընը վէրմիշ տրը։

—

Պիթլիս Առաջնորդը Զիլինկիրեան Տ. Եղիշէ վարդապետ Մուշա ազիմէթ էթմիշ տրը։

—

Մարսիվան վանքընտա պուլընան Իբրանոսեան Տ. Գէորգ վարդապետ՝ Բաթրիգխանէ պիր մէքթուպ եազարագ, պունտան ագատմ Հոգեւոր Հովիւ նասպ օլընաբզը Դերջանա ազիմէթ էթմէք իչիւն լազըմ կէլէն խարճրահը թալեպ էթմիշ, վէ եկեր Բաթրիգխանէ բուխսաթ վերիրսէ՝ Վանա տախի կէթմէյէ հազրը վէ միւհէյեա օլտուղընը պէյան էյլէմիշ տրը։

—

Էրզրում Առաջն. Տեղապահը Եդիսեան Տ. Զաւէն վարդպ.՝ Իւշ Քիլիսէ վանքընտա պիր Որբանոց թէսիսի իչիւն Պայազիտ ազիմէթ իտէրէք, մահալլի Առաջն. Տեղապահը Տ. Մամբրէ վրդ. իլէ պէրապէր, մուէսսէսաթը թէսարիսյէյէ վասիյէթ օլունան մէպալիզ հագգընտա պիր Թահգիգաթ իճրա էթմիշ վէ վասիյէթ օլունմըշ 100 լիրա գատար պիր մէպալաղ օրթայա չըգարմըշ տրը։ Գունտարան մաաաա պիր մըգտար տա ումումա ախա պիր մէպալաղ մահալլի բարասը Տ. Ներսէս քահանայ նէզտինտէ պուլընըյօր իմիշ։ Մէպալիզը մէզպուրէ չիմայէ գատար մագսէտլէրինէ Թախսիս իտիլմիշ օլուզընտան, իքի Առաջն. Տեղապահլարըն թէրթիպինճէ պու մէպալիզ՝ մէզքուր Որբանոցա թախսիս օլունտըզը կիպի, իշգու Որբանոցա պիր մենպաը վարիտաթ օլմագ իւզրէ, Պսակ վերկիսի օլաօլարագ վանքա թէսէտիյէ օլընան եարբմ, պիր վէ իքի Օսմ. լիրալարընընն տա մէզքուր Որբանոցա թախսիսի թէսավվուր օլընըյօր իմիշ։ Տ. Զաւէն վարդապետ՝ Իւշ Քիլիսէ վանքընտա տախի կիտէրէք, եմլաք ու ագարաթընն հալինի թէտգիգ էթմէք վէ անլէրի էճբրատը էհալի էլինտէն գուրբարըզ իյրատա մասրաֆընը պիր հուտուտա Թահքընա ալմագ իչիւն լազըմ կէլէն թէտիրլերինին էթթիխազ ու թաթգիրյէ մէշղուլ օլմուշ իսէ տէ, պունտան նէ նէթիյճէ հուսուլէ կէլտիկի հէնուզ անլաշըլամըշ տրը։

—

Իրան Շահը Մուզաֆֆէրէտտին Շահընն միւթէվէֆա բէտէրի Նասրէտտին Շահընն կիւնիւնտէ Ղալաաքի Արաեան մէքթէպի 200 Թուման իտնէ ախզ իտէր իտի իսէ տէ, պիր վագթտան պէրու մէզքուր իտնէ վէրիլմէմէքտէ օլուղընտան, Մուզաֆֆէրէտտին Շահն Էվրբայա կիթտիկի էսնատէ իտնէի մէզքուրէնին էթտաբնա տէվամ օլունմասը՝ Շահը միշարէթյէհտէն խթիրհամ օլունմըշ, վէ 200 եէրինէ 160 Թուման վերիլմէսի ո զէման էմր օլունմըշ իտի։ Պու քէրրէ Շահը Իրանն Թէպրիզտէն միւրուրը միւնասէպէթիյէ խթիտաբ սապզդ Թէքրար իտիլմիշ օլտուղընտան, Շահը միւշարէթյէ՝ եվվելքի կիպի 200 Թուման իտնէ վերիլմէսինէ տէվամ օլունմասընա միւսաատ պույուրմըշլար տրը։

—

Վերիլէն մալիւմաթա կէօրէ, պունտան 14 սէնէ ագատմ Տիյարպէքիրտէ Տիգրանեան Տ. Մկրտիչ եպիսկոպոս վէֆաթ էթմէքտէ, քէնտի էշեահ բուհանիյէսի իլէ տէրի իւզէրինէ էլ եազըլարը պիր սանաքզ տէրունինէ վազ վէ հրգզ խտիւրէք, քէնտիսինէ պէրապէր կէօմիլմէսինի վասիյէթ էթմիշ տրը։ Մէզքուր էլ եազըլարը միյանընտա 1500 սէնէլիք պիր Աւետարան տա պուլընըյօր իմիշ։ Պունտան պիր իքի սէնէ ագատմ պիր գաչ էրմէնի կէճէլէյին Տ. Մկրտիչ եպիսկոպոսը մէզքուրը աչարագ, մէզքուր սանաքզը՝ իշինտէքիլէրէ պէրապէր չալմըշլար տրը։

Մէզքուր Աւետարան չօգ զիգրյմէթ պիր անթիգա օլտուղընտան, Թօրրագ ալթընտա պիհուտէ չիւրիւմէքտէն իսէ, վէլվլ խըրսըզ եէտիյլէ օլսուն օրթայա չըգարըլմասը՝ էտէպիյաթա պէօյիւք պիր խըրամէթ սայլապիլիր։

—

Պէյօղլունտա քեսին Ս. Գ. Լուսաւորիչ մէզքէպինին գասիմ չակիրտանընտան՝ Տագթ. Եազուպեան էֆ.ինին հէմշիրեղտասէսի Պ. Եղիազար Աւետիսեան՝ Բարիզտէի խուսուսի միյմար մէզքէպինին սոն Թէվզիի միւքաֆաթընտա 100 ֆր. գրյմէթինտէ օլան պիր ալթուն միտալյասը՝ Ֆրանսա բէտիսը հիւմհուրը էսպագը Մ. Գազիմիր Բէրիւէնին եէտիրնտէն սախ էյլէմիշ տրը։ Մուսմիլէյհ Պ. Աւետիսեան մէզքիւր մէզքէպին իքինճի սընֆի թալեպէսինէն օլուպ, սոն իքի սէնէտէ ինչասընտա տէրսլէրինտէ էն եիւքսէք նօթը գազանմըշ, վէ պունտան պաշգա՝ իքինճի սէնէ խիթաբընտա աշըլան ինչասընտա միւսաբաղասընտա պիրինճի չըգմըշ տրը։

Շէհրիմիզ միւքէպէրանընտան պիրի՝ Բարիզ Սերկիսի Ուսումիսինի զիյարէթինտէ՝ Աւետիսեան հագգընտա տա հէր Թարաֆտան իչիթիկի մէտհիյէլէր իւզէրինէ՝ ինչա իթիրմէյի Թասավվուր էյլէմիկի պէօյիւք պիր պինանըն ինչասընտա միւսաբաղասընտա մուսմիլէյհի իչիթրաքա տավէթ էթմիշ տրը։

ԹԷԼԷԿՐԱՖ

Բարիզ 4 դեկտ.—Պելգին վէ Վիէննատան կելէն խապերլերէ կէօրէ, Իշլեր ԻԹԹԻՖԱՔընա տախիլ օլան հիւքիւմաթլարատան հիշ պիրի՝ Թրանսվալ բէխսինի գասալ էթմէյէճէք տրը։

Լոնտրա 4 դեկտ.—Զինաէն ալընան մալիւմաթա կէօրէ, Զին սերայ հէյէթի՝ Բէքինէ ավէթ էթմէք խսթէմէյօր։

Թիէն-Զինտէն կելէն պիր Թելէկրաֆա կէօրէ, Թիէն-Զին հէվալիսինտէ էճնէպիլեր ալէյհինտէ եէնի պիր հարբէթը չէտիտ պաշլայօր։

Ճիտտա մէնպատան ալընան պիլճիմլէ մալիւմաթա նազարէն, Զին էլչիլերինին ահվալը ումումիյէսի էյլէյշմէկէ եիւղ Թուրմըշլա, Զինլիլեր՝ Ոգգսէրլերին չիտաէթը խուսուսէթլերինի Թէշվիգ էթմէք իչիւն տեվէթլերին Թերբտտիւտինտէն խսթիֆատ խայօրլար։

Գալկան ալեյհինտէ սէվգ օլընանյասքէր գօլը՝ պիր չօգ Ոգգսէր քէօյլերի եագմըշ վէ Զինլի մէմուրլար իտամ էթմիշ տրը։

Խապէր վերիլտիկինէ կէօրէ, Իւմիտ Պրունը միւսթէմլիքաթընա Աֆրիգանընարբլարընը հեյճան իւզրէ պուլընընզալարընտան տօլայը միւսթէմլիքաթը մէզքուրէտ իտարէի էօրֆիյէնին իլան օլունմասը մուհագգագ տրը։ Պունտան պիր իքի սէնէ խիթաբընտա աշըլան ինչասընտա միւսաբաղասընտա պիրինճի չըգմըշ տրը։

Շէհրիմիզ միւքէպէրանընտան պիրի՝ Բարիզ Սերկիսի Ուսումիսինի զիյարէթինտէ՝ Աւետիսեան հագգընտա տա հէր Թարաֆտան իչիթիկի մէտհիյէլէր իւզէրինէ՝ ինչա իթիրմէյի Թասավվուր էյլէմիկի պէօյիւք պիր պինանըն ինչասընտա միւսաբաղասընտա մուսմիլէյհի իչիթրաքա տավէթ էթմիշ տրը։

ՍՕՆ ՊԷՀԱՐ

Սօն պէհարտա էքիլճէճէք չիչէք, սէպզէ թօհումտարը վէ չիչէք սօզանլարընն վագթը թէգարբիպ էթտիկինտէն, պու տէֆա զիրբ օլընան թօհում վէ սօզանլարը խասսէթէն էվրաատան ճէլպ իտիլմիշ, վէ սաթըշա վազ օլունմըշ օլտուղը կիպի, պունլար իչիւն սունի կիւզրէ, ալ մաճունը վէ սազլար տախի Պահչէ Գարուսընտա Պէն Պիր Զէչիա մաղազասընտա Թօրատան վէ բէրէքէնտէ սաթըլմագտա տրը։

Պահչէ մէրազլարը իչիւն մաղազամըզ Թարաֆընտան ախիրէն նէրը օլընան Թիւրքճէ վէ Ֆրանսըզճա լիսանլարը, Թէվսիհաթ վէ իյազհաթը հավի գարթալոկը արզու իտէնլէրէ մէճճանէն վէրիլէճէք տրը։

ՉԻՆ ԱՀՎԱԼԻ

Չինաց Շանսի էյալէթի վալիսի սապրգ մահուտ Եու Հիէնին էֆալը ճինայէթքեարանէսինի Էգս պը Շին կազէթաբը պէրվէճը աթի նէյը ու իլան իթմիշ տիր.

«Եու Հիէն՝ կինճի այսա Շանսիէ վալի նասպ օլունտրգտա, մէմուրիյէթէ պաշլամասը յլա պէրապէր Պօքսերլերէ գօմանատան օլտուղընը իլան իթմիշ, վէ մուավինլերի օլան պէօյիւք մանտարինլերէ չէօյլէ սէօյլեմիշտիր. «—Պօքսէրլերին իքի գօ-«մանտանը վար. պիրինճիսի՝ Լի «Բինկ Հէնկ տիր, իքինճիսի՝ պէն «իմ.—» Պունըն իւզերինէ մանտարին Լի տեմիշ տիր քի, «—Շիմտի «էճնէպիլեր կելսին պագայրմ. Զիգ-«մէլերիմին իչինտէ անլեր իշիւն «պիր պուշղրմ վար. հեբօրնին տէ «իշինի պիթիրեճէյիմ.—» Մուսմա-իլեյհ պունը սէօյլեր սէօյլեմեզ վա-լի իլե պիր օլմուշ տըր.

«Էյալէթը մեզքիւրե բայիթախ-քընտա Դաթօլիք միսիօնարլարընը՝ չըմալ ճիհէթինտէքի գաբունը եագընտա պէօյիւք պիր քիլիսէ-լերի վար տըր. Բրօթէսթանլարընը տա օրատա Ս. Փրկիչ նամը յլա պիր իպատէթխանէլերի վէ պիր չօգ իճթիմա ալօնլարը պուլընը պ, իշ-պու սալօնլարտա „Ասատուածաշունչ քիթապլարը թէզվի իտէրլեր. Պէ-չինճի տա այսա Եու Հիէն՝ էճնէպիլե-րի գաբուլարան տիշարը չեզմա-զա պրագմամալարընը գաբուճը-լարա թէնպիհ իթմիշ տիր. ալ-թընճը այսա 6 Ինկիլիզ միսիօնա-րը վէ պիր Գաթօլիք միսիօնարը՝ վալի մուավինինին նէզտինտէ հապս իտիլմիշլեր տիր. Պունլարընը եանը-նա պիր գաբն իլե պիր քիւչիւք չօճուգ տախի վերիլիպ, պու չօ-ճուգ կէճէ կիւնտիւզ ազալյոր իտի.

«Ցէմբր եօ սաթասիօնընտա միլելը մուխթէլիֆէտէն երբմէյի միթէ-ճավուզ միսիօնար գաբաթըմըշ ի-տի. ալթընճը այսը 13ինտէ էօյլեն-տէն սօնրա վալի՝ բէյատէ վէ սիւ-վարի ասաքիրինի կէպերմիշ վէ չէհրին մուխթէլիֆ մահալլեէրինի անլերէ մուհաֆազա իթտիրմիշտիր.

«Վալի քէնտիսի տէ էապսիւվար օլարագ վէ գէլբէճ էլտէ՝ միսիօնար-լարընը մուխթէլիֆ էվլերինէ կիրիպ, անլերի հապս իթտիրմիշ տիր. Բա-վայիթէ կէօրե, պիր էվբօբալը՝ վա-լինին իւզերինէ աթէշ իթմիշ իսէ տէ, իսապէթ իմտիրէմմիշ տիր. Պիլճիւմլե միսիօնարլար թուրմուլ-մըշլար տըր. Պիր իսթէյյա՝ Եու Հիէնին ասաքիլերինի չէտիտէն մու-գավէմէթ իթտիկինտէն, պիննէքս վալի թարաֆընտան պաշընտան մու-ռուլըգ եէրէ տիշմիշ տիր. Պա-տէհու վալի՝ մէրգում իսթէյյրը իսթէտիքլերի կամի խբբալարզ իչքէնճէյե տիշար իթմէք իչիւն Պօքսերլերին չօճուգլարընա թէս-լիմ իթմիշ տիր. Երմիտէն զիյատ միսիօնար գալ ու թէլեֆ իտիլմիշ տիր. քէղալիք Զինի 60 գատար Խրիսթիյան տախի անլեր կիպի գաթոլօլընմըշլար տըր. Եու Հիէն իլե ասքերլերի՝ պու պէտպախթլարընի իշքէնճէլերինի կէօրերէք զանն իտ-տերսին միթէլեզզիզ օլույօրլար իտի. անլերէ սօն սատէմէյի մու-ռուպ եօսիւրմէզտէն էվվել բարչա բարչա իտերէք քէյֆ տուլյօրլար վէ զատտարլըզը, զալիմլիկի նի-հայէթ տէրեճէյե վարմըզյօրլար իտի.

«Պու եֆալը ճինտիլե վէ զալի-մանէնին երթէսի կիւնիւ Եու Հիէն՝ մանտարինլերէ չէօյլե սեօյլեմիշտիր. «—Նեվգ ու չեճաթթրմրն պէօյիւ-տիկինի հրսս իտիյօրըմ.—»

«Ալքընճը այրն պիրինտէ, 50 գատտար քիլիհանլիէր՝ Թանկ Գեանկ Հանկտա պիր Բրօթէսթան իպա-տէթխանէսի իլե պիր խսաթխա-նե աթէշ վերմիշլեր, կիւճ հալ թութուշաբրապիմիշլեր, մէրգում-ման չաբգընլար՝ պու չէյե չալըշ-տրգտրընտա, զապքթա մեմուրը իլե մուավինի՝ մէրգումանը տա-ղրթմագա վալիտէն միսատատ թա-լեպ իթմիշլեր իսե տէ, վալի հիտ-տէթլենէրէք բեատ իլե ճեվապ վերմիշ տիր. Ագշամ մէրգուման քիլիհանլիէր՝ իշլերինի պաշա չըգար-մըշլար վէ մեզքիւր պինալարը եագ-մըշլար տըր. Եվրօբալլար՝ գուտ-րէթլերի եեթանիկ գատտար մուդա-վէմէթ իթմիշլեր վէ 10 գատտար եաղմաճլարը եերէ տէվիրմիշլեր, վէ լաքին նիհայէթ չօգլուզը վէ եանկընը եօնիտտէն կերի չեքիլ-մէկէ մէճաուր օլմուշլար տըր. Եվէ աթէշ վերիլիպ թութուշաբգտա, 7-8 եվրօբալը՝ ելերինտէ տապան-ճալար օլարզը հալտէ, պիր եան գաբուտտն տիշարը չեգմըշլարտըր. Եանկընճլար՝ անլերի թուրմագ իսթէմիշլեր տիր. Եվրօբալլար՝ ան-լերե չեչյլե սեօյլեմիշլերտիր.«—Իմ-«բերաթօր Գուանկ-Սունը իւչիւն-«ճի սէնէրինտէ պիղ պուրատա 50-«60 պին ֆրաղ թէվզի իթտիք. պիր «չօգլարընը հայաթընը գուրթար-«գագ. Ենմամ նի՞չիւն պիղիմ հա-«յաթըմզը ալմագ իսթէյօրսը-«նը.—» Պու սեօզլեր՝ հայատուալ-ը տուրտուրթմըշ տըր. Լաքին զանն օլընտըզընա կէօրե Եվրօբալը-լար՝ պու սեօզլերտէն զիյատ եզլե-ընտէ թուրթարզը սիլահլար սա-յէսինտէ հայաթլարընը գուրթար-մըշլար տըր. զիրա անլեր տիշարը չեգտրգտա Եվրօբալը պիր գատտր՝ գուճաղընտա քիչիւք պիր չօճուգ գուճագլամըշ օլտըզը հալտէ, գա-լապալըզա իսթապէն չեչյլե սեօյ-լեմիշ տիր.«—Զոգտան պէրու խսա-թալարընըզա պագեյօրբմ վէ հեր սէնե եիզլերճե հայաթ գուրթար-ըյօրբմ. պու կիւն պէնի վէ չօ-ճուղընը գուրթարմագ իսթէ՞մե-յէճեգմիսինիզ.—» Պու սեօզլերտէն սօնրա մեզպուրե գատտն տիղ չեօքմիշ իսէ տէ, ճեվապ օլարագ ելչի թէեքիլ պիթիրիլիպ չօճուղը իլե պերապեր աթէշեն իչինե աթըլմըշ տիր. քեզալիք Զինի 60 գատտար Խրիսթիյան տախի անլեր կիպի գաթոլօլընմըշլար տըր. Եու Հիէն իլե ասքերլերի՝ պու պէտպախթլարընի իշքէնճէլերինի կէօրերէք զանն իտ-տերսին միթէլեզզիզ օլույօրլար իտի. անլերէ սօն սատէմէյի մու-ռուպ եօսիւրմէզտէն էվվել բարչա բարչա իտերէք քէյֆ տուլյօրլար վէ զատտարլըզը, զալիմլիկի նի-հայէթ տէրեճէյե վարմըզյօրլար իտի.

«Պու եֆալը ճինտիլե վէ զալի-մանէնին երթէսի կիւնիւ Եու Հիէն՝ մանտարինլերէ չէօյլե սեօյլեմիշտիր. «—Նեվգ ու չեճաթթրմրն պէօյիւ-տիկինի հրսս իտիյօրըմ.—»

«Ալքընճը այրն պիրինտէ, 50 գատտար քիլիհանլիէր՝ Թանկ Գեանկ Հանկտա պիր Բրօթէսթան իպա-տէթխանէսի իլե պիր խսաթխա-նե աթէշ վերմիշլեր, կիւճ հալ թութուշաբրապիմիշլեր, մէրգում-ման չաբգընլար՝ պու չէյե չալըշ-տրգտրընտա, զապքթա մեմուրը իլե մուավինի՝ մէրգումանը տա-ղրթմագա վալիտէն միսատատ թա-լեպ իթմիշլեր իսե տէ, վալի հիտ-տէթլենէրէք բեատ իլե ճեվապ վերմիշ տիր. Ագշամ մէրգուման քիլիհանլիէր՝ իշլերինի պաշա չըգար-մըշլար վէ մեզքիւր պինալարը եագ-մըշլար տըր. Եվրօբալլար՝ գուտ-րէթլերի եեթանիկ գատտար մուդա-վէմէթ իթմիշլեր վէ 10 գատտար եաղմաճլարը եերէ տէվիրմիշլեր, վէ լաքին նիհայէթ չօգլուզը վէ եանկընը եօնիտտէն կերի չեքիլ-մէկէ մէճաուր օլմուշլար տըր. Եվէ աթէշ վերիլիպ թութուշաբգտա, 7-8 եվրօբալը՝ ելերինտէ տապան-ճալար օլարզը հալտէ, պիր եան գաբուտտն տիշարը չեգմըշլարտըր. Եանկընճլար՝ անլերի թուրմագ իսթէմիշլեր տիր. Եվրօբալլար՝ ան-լերե չեչյլե սեօյլեմիշլերտիր.«—Իմ-«բերաթօր Գուանկ-Սունը իւչիւն-«ճի սէնէրինտէ պիղ պուրատա 50-«60 պին ֆրաղ թէվզի իթտիք. պիր «չօգլարընը հայաթընը գուրթար-«գագ. Ենմամ նի՞չիւն պիղիմ հա-«յաթըմզը ալմագ իսթէյօրսը-«նը.—» Պու սեօզլեր՝ հայատուալ-ը տուրտուրթմըշ տըր. Լաքին զանն օլընտըզընա կէօրե Եվրօբալը-լար՝ պու սեօզլերտէն զիյատ եզլե-ընտէ թուրթարզը սիլահլար սա-յէսինտէ հայաթլարընը գուրթար-մըշլար տըր. զիրա անլեր տիշարը չեգտրգտա Եվրօբալը պիր գատտր՝ գուճաղընտա քիչիւք պիր չօճուգ գուճագլամըշ օլտըզը հալտէ, գա-լապալըզա իսթապէն չեչյլե սեօյ-լեմիշ տիր.«—Զոգտան պէրու խսա-թալարընըզա պագեյօրբմ վէ հեր սէնե եիզլերճե հայաթ գուրթար-ըյօրբմ. պու կիւն պէնի վէ չօ-ճուղընը գուրթարմագ իսթէ՞մե-յէճեգմիսինիզ.—» Պու սեօզլերտէն սօնրա մեզպուրե գատտն տիղ չեօքմիշ իսէ տէ, ճեվապ օլարագ ելչի թէեքիլ պիթիրիլիպ չօճուղը իլե պերապեր աթէշեն իչինե աթըլմըշ տիր. Էրթէսի կիւն օգագ օրթա-սընտա մեզպուրե գատտընն քիւ-քիթիկ եանմըշ օլան նալէսի կէօ-րիւլիպ, քիմսէ՝ անը կէօմմէյե եե-սարէթ իտէմմիշ տիր.»

Մօրնին Բօմ կազէթասընընն Շան-կայ մուխպիրինտէն ալարզը մալիս-մաթա կէօրե, էկեր Նանքին վալի-սի մուվաֆգագաթ իտեր իսէ, Հան-Քեու վալիսի՝ սերայ թագբմընա վէ իմբերաթօրա երզագ վէ մեքիլ-լաթ իրսալինտէն մանէմմունիյէ վաղ կէչեճեգմիշ. Պունըն իւզերինէ Նանքին վալիսի՝ պիր թէլեկրաֆ քեչիտե իտերէք, արթզգ սիլահ կեճնտերմեյեճեկինի, վէ լաքին իմ-բերաթօր իսթեատքճէ երզագ վէ եէյեճեք կէօնտերմեսինտե տեվամ իտեճեկինի իշար էյլեմիշ տիր.

Ինկիլիզ մուխպիրի իլավէթէն տեմիշ տիր քի, «պիր գաշ այ եվ-վել վալիլեր պու չեյե մեճպուր ի-տիլեպիլեր իտի. լաքին պու կիւնքի կիւն պիղիվլե էյլենիյօրլար, զիրա միւզաքերաթը պիր լաթիֆե տտա իտիյօրլար.»

Տեյլե Նե-Լին Շանկայ մուխպի-րինտէն Նոյ. 30 թարիխյլե ալարը-զը պիր թէլեկրաֆա կէօրե, գօն-սօլօսլար՝ կեչեն չարչենպիհ կիւնիւ քենտի իմզալարը թահքընտա պիր պեյանամմէ նեչր իտերէք, միւհիմ-մաթը հարպեյե իչիւն գուլլանըլա-ճագ էմթանընն իտխալենի թահ-թը մեմունիյէթե ալմըշլար տըր.

Կեչեն ճումսա կիւնիւ Ճարքն գօնսօլօսը՝ հիւքիւմէթը մեթպուե-սինին թալիմաթընտա թեվգիֆգը հա-րեքեթ իթմեք իչիւն մեզքիւր պե-յանամմեյե իպրազ իթտիկի մու-վաֆգագաթը կերի ալմըշ տըր.

Եունկ-Զե վատիսիտեքի Ինկիլիզ գօնսօլօսլարընը՝ Զինին մեզքիւր է-յալեթինտե քեչնտի մեմեքեթլեր-ինճե գօնթրօլ վէ միւտախլե հագգը իհտաս ու թեեսիս իթմեք իւզրե միւզաքերաթա կիրիշմիշ օլ-արգլարընը պիլտիրմեք լազըմ տըր. Զանն օլընտըզընա կէօրե, մերգում-ման գօնսօլօսլար՝ մեզքիւր վատիտ այրըճա պիր մուամելե իճրասընա պիր զեմին հազըրլայօրլար.

Մեսելա Հան Քեու վալիսի Շանկ Շիհ Թանկ՝ ախիրեն Հանկ Գանկ պանգասյլա պիր իսթիգրազ ագա իթմիշ տիր. 73000 Ինկիլիզ լիրալզ պու իսթիգրազ՝ Լանդրատտա ան սե-նե զարքընտա ալթուն ագչե իլե թեեսիյե օլընճագ տըր. Ֆախզ 100տե 4½ տըր. Պու ֆախզ չիպ-հեսիզ մատգուլ պիր ֆայիզ տիր. Մեզքիւր պանգանընն պու իսթիգ-րազ մուամելեսինտեն 100տե 17յե գատտար պիր քեար չեգտրճաղը թեեմին օլունըյօր. Լաքին միւհիմմ նօգթա պու տեյել տիր. Միւհիմմ վէ պայլենամմ նօգթա չու տըր քի, իսթիգրազը մեզքիւրընն թեեմին-թը՝ Ինկիլիզ հիւքիւմէթի թարա-ընտան տերեօհտ օլունճագ-մըշ. Պու պիր իսթիգրազը տիւվե-լի (իմբերաթօրի) տեյել, սըրգ պիր էյալեթ իսթիգրազը տըր. Էկեր վալի օրատան կիտեր իսէ, մեզ-քիւր իսթիգրազա թախսիս օլու-նան կէօմրիւք վէ թուզ վարիտա-թընընն՝ ալաճագ ատհիպլերինե թե-եսիյեսինե տեվամ օլունճագընը քո՞մ թեեմին իտեճեկ տիր. Պիր թեեմինթը լազըմ իտի. Ο թեեմի-նթը տտա հիշ օլմազտա մանէն վէ Ալեմանլարա բազվէն Ինկիլիզ հիւ-քիւմէթի վերիյօր, զիրա եվվելճե Ալեման սերմայեատարլարը՝ պու իս-թիգրազը վերմեկե եելթենմիյլե վաղ կէչեճեգմիշ. Պունըն իւզերինե Նանքին վալիսի՝ պիր թելեկրաֆ քեչիտե իտերէք, արթզգ սիլահ կեճնտերմեյեճեկինի, վէ լաքին իմ-բերաթօր իսթեատքճէ երզագ վէ եէյեճեք կէօնտերմեսինտե տեվամ իտեճեկինի իշար էյլեմիշ տիր.

Ինկիլիզ մուխպիրի իլավէթէն տեմիշ տիր քի, «պիր գաշ այ եվ-վել վալիլեր պու չեյե մեճպուր ի-տիլեպիլեր իտի. լաքին պու կիւնքի կիւն պիղիվլե էյլենիյօրլար, զիրա միւզաքերաթը պիր լաթիֆե տտա իտիյօրլար.»

Տեյլե Նե-Լին Շանկայ մուխպի-րինտէն Նոյ. 30 թարիխյլե ալարը-զը պիր թելեկրաֆա կէօրե, գօն-սօլօսլար՝ կեչեն չարչենպիհ կիւնիւ քենտի իմզալարը թահքընտա պիր պեյանամմէ նեչր իտերէք, միւհիմ-մաթը հարպեյե իչիւն գուլլանըլա-ճագ էմթանընն իտխալենի թահ-թը մեմունիյէթե ալմըշլար տըր.

«Պու թեեսիսին իթթիֆագը՝ քիւլիյէթլի սիլահ քեչքի օլընմա-սընտան նեչէթ իթմիշ տիր.

«Պիր չօգ Պօքսերլերը՝ թեեպիլը գեյյաֆեթլի չեհր տերուննտե եա-շայօրլար.»

* * *

Մի-նոսեպտրը տի-վեյեխ

Պելլենտէն պերվեճհը աթի եազըմ-ըշ տըր.

Բեքինտե եճնեպիսեֆիբլերէն՝ ա-բալարընտա թային իթմիշ օլուգ-լարը 11 նօգթա թաատիլ օլունմըշ տըր. Ալեմանիա տեվմեթի՝ գարբ-չբգուզ չեզարանլարընը սերքերտե-լերի ալեյհինտե թերթիպ օլընան միւեզաքերանը նեվի հագգընտա իս-բար իթմեք քիքրինտե պուլընմա-յօր. Բօմ կազէթասընընն պեյա-նընա կէօրե, տեվմեթլերին՝ իտտա-ճեզասը թալեպինտե իսբար իթ-մեմեյերի՝ պունը ինսանիյէթե մու-զայիր—, չինքի բրենս թիւան վէ չերիքը ճիւրմերի ալարընտա օլան քիմսեյերե գարլը ինսանիյէթ ֆախտեսիզտիր—, եախսա պու ճե-զայը ճիւրմ իլե զայրը միլենա-սիպ սայմայրընտան տեյել՝ բալի-թիգա ալեմինտե կէօրիլեն միւ-թեատտիա թեճրիւպեյեր նօգթա-նա նազարընտան պեյյե պիր մատտե-մուսիրրանե հարաքեթին լազըմեր հազմ ու թեատիրե մուվաֆգագ օլ-մասըզընը անլամալարընտան իլերի կեմմիշ տիր. Բօմ կազէթասընա նազարեն, Ալեմանիա հիւքիւմէթի-նին արզուսը թերթիպ օլընճագ ճեզալարա հեր նե օլուրսա օլուն կերեք նեվինտե, կերեք սուրեթը թերթիպ վե իճրասընտա ալեագա-տար օլան 8 տեվլեթին թեմմեն իթթիֆագ էյլեմեյերի տիր.

Բրուսիա հիւքիւմէթի նուֆուզլը-լարընը միւրեվվիճը եֆֆեքտարը օլան Գրէսուիկ Զայրոնի կազէթասը՝ միւ-թեֆիգ տեվլեթլերին միւնասեպա-թընտան պահս էյլեմիկի սըրատա, շու սուրեթլե խտարեի լիսան իտի-յօր. «Զին բօլիթիգասընտա Ինկիլ-թերրալե էլ էլե վերերեք հարաքեթ էյլեմեմիշ հալը հազըրտա են ե-հեմմիյեթլի պիր մատտե տիր. Զինտե սաքին օլան Ալեմանլարընը քեֆֆեֆսի՝ պու իթթիֆագտան զի-յատեսիյլե մեմնունի գալմըշլար, վե Ալեմանիանին մենֆիքի բօլիթիգը-յե վե թիւճճարիյեսի իչիւն են սա-լիմ բօլիթիգա պու օյտուղընը թեսլիմ իթմեքտե պուլընմըշլար տըր. Զինտեն գօնթ Պիւլօվա չեքիլեն թե-լեկրաֆլար պունը աչըգտան աչըգա տա իսպաթ իտիյօրլար.

«Բուս կազէթալարընընն պու սրրա-տա՝ Ալեմանիա բօլիթիգասը վե Ա-լեման սասքիրինին Զինտեքի իճ-բրաթթը ալեյհինտե եաղարգլարը սեօզլեր հագգին օլան նազար-լարտա պիր թեեսիր հուսուլե կե-թիրեմեզ իսե տէ, Բուսիատտա քեօյ-լիլեր՝ կազէթալարընընեչրիյաթընտա ալտանընը վե գօլայ միւթեհասսիս օլուր թագբմասն պուլընտրգտրը ճիհեթլե, Բուս կազէթալարընընն պու մեմլեքեր խուսուսիյեթքարանե-սի Ալեմանիա մենֆիքինե սուի թեե-սիր իթմեքտեն խալի գալմազ.»

Գրէսուիկ Զայրոնի կազէթասընընն պու ենտիչեյերի պիր գաշ սեպեպ-տեն սօլայընագպեմեկալ տըր. Բուս-իա վե Ալեմանիա իմբերաթօրլարը վե ըրճալը հիւքիւմէթի իքի տեվ-լեթ արասընտա զուհուր իտտեճեք ուֆագ պիր իխթիլֆքն կեբրեք քենտիլերինե վե կերեք Ինկիլթերա տախի տախիլ օլտուղը հալտ պիւ-թիւն տիւնեայա մուզիրը օլաճաղը-նը բեք ալեա թագտիր եյլեմիշլեր, վե օլանճա դայրեթլերինի իտտաբեի հիւսնի միւնասեպաթ ճիհեթինե հասր իթմեքտե պուլընմըշլար տըր. Ինկիլթերատտա տախի իթթիֆալեբ-վեր օլան կազէթալար՝ Ալեմանիա-նը Բուսիա իլե միւնասեպաթը տասմանեքտե պուլընմասընը Ինկի-լեզ մենֆիքինե մուզայիր սայմա-յօրլար. Նասրլեթ Ինկիլթերանընը Բուսիա իլե տասմլեզ իւզրե կեչին-մեսինի Ալեմանիա իչիւն մուճեթզե-նիյե վե թեկլաշ օլաճագ պիր չեյ տեյել տիր. Պինանեալեյհ Ինկիլթե-բա-Ալեմանիա իթթիֆաքը՝ պու իքի տեվլեթտեն հեր իքիսինին Բուսիա-յա վե Բուսիանընը մեզքիւր իքի տեվլեթե իզպիրար վե սուգլըզը մուճիպ օլապիլեճեք պիր չեյ տեյել.

* * *

Ցիւն ափլմ կիւն Ռելիպաֆ

Թիեն-Զին 3 դեկտ. — Ցեվերան իտեն պիր շայիայե կէօրե, տեօրթ Ալեման ասքեր պէօլիւկի՝ Բաօ-Թինկիֆուընը զարպ ճիհեթինտե 35 միլ մեսաֆետե զայեթ միւշքիլ պիր հալտե պուլընըյօրլար իմիշ. Սեքքիզ Ֆրանսըզ պէօլիւկի՝ անլերի մու-հասերետեն գուրթարմագ իչիւն իւշ կիւնլիք երզագ ալարագ Բաօ-Թինկ-ֆուտան հարեքեթ իթմիշլեր տիր. Բաօ-Թինկֆու չեհրի՝ հալը միւքիւ-նեթտե տիր. Բուս հիւքիւմէթի թարաֆընտան կելեն պիր էմրնա-մէտե, Շան-Հայդվանտան Բեքինե միւմթետ օլան տեմիրհօլընը Ալե-մանլարա թեսլիմ իթմեք՝ Բուս ա-սաքիրի գօմանտանընա եմր օլուն-մըշ տըր. Պունա տաիր օլան էվրա-գը բեսմիյե պու կիւն իմզալանմըշ տըր.

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԽԱՐԻՃԻՑԵ ՎԷ ԲՕԼԻԹԻԳԸՑԵ

Ինկիլթերա Բարլամենթօսը էվ-վելքի բազար երթէսի կիւնիւ ագ-տը իճթիմա իթմիշ օլուգ, քիւչատ նուիգը եարընքի բենճենպիհ կիւ-նիւ իյրատ օլընճագ տըր.

Ալեմանիանընը Բեթերսպուրկ սե-ֆիրի բրենս Բաօլին՝ գօնթ տը Միւնսթերին եերինե Բարիզ սեֆիր նատպ օլընտրզընտան, անը եերի-նե տե Գրիքսել սեֆիրի գօնթ տ'Ալվենսլեպեն՝ Բեթերսպուրկա Ա-լեման սեֆիրի թային օլընմըշ տըր.

Մալիսմ օլտրզը վեճհլե, Թրանս-վալ բեխը ճիմհուրը Մ. Գրիւ-կեր՝ ելան Ալեմանիանընը Գօլոնիա չեհրինտե պուլընըպ, Հօլանտայա հարեքեթի հագգընտա Թեպտիլը եֆֆեքտիր իթմիշ, վե եարընքի բենճ-չենպիհ կիւնիւ Գօլոնիատան տօղ-րու Լա-Հեյե հարեքեթ իթմեկե գարար վերմիշ տիր.

Գօլոնիատտա Ալեման մեմուրը մախսուսը Մ. Զիրոքի՝ բեխ Գը-րիւկերին նեզտինե կիտերեք, Հեր-պեսթալա միւվասելեթինտե իմբե-բաթօրա չեքտիկի Թեկլիգրֆատան տօլայը պեյտը Թեչեքքիր իթմիշ օլմազտա, բեխ Գրիւկեր տախի՝ քենտի Թեչեքքիրտրը ոգիմեսինի իմբերաթօր Կիյեօմա Թեպտիլ թի-մեսինի Մ. Զիրոքիյե բեճա իթմիշ, վե իմբերաթօրը միւշարեեյհ հագ-գընտա հրսսիյաթը ասմանե վե թեմեննիյաթը սամմանե ըզկար էյլեմիշ տիր.

Եվվելքի ագշամ Գօլոնիատտա ի-կիւրզ գօնսօլօսխանեսի եօնինե եհալի թարաֆընտան բաթրրզը պիր նիմայիշ վուգու պուլմուշ օ-մազտա, բօլու հեյեթի միսսեսիյե իտերէք իտատե ինզիպաթ էյլեմիշ տիր.

Ճենուպի Աֆրիգատտա Քեթթա-ունտա եագընտա իտարեի եօրֆիյե իլան օլընճաղը թեեմին օլընը յար.

Ռիվայեթե կեօրե, Մալթա ատտ-ը մեճլիսը գավանիյեի՝ Ինկիլիզ լիսանընն թահսիլի իչիւն թախ-տաթ վերմեք իսթեմեմիկինտեն, Մալթա վալիսի՝ ումումի մեքթեպ-լերի գարաթմըշ տըր.

Ալաֆր. դեկտեմբերին 1ենճի կի-չեն ճումսա երթեսի կիւնիւ թեք-միլ Մաճառիխանտա, Մաճառ չարը ազիմի Միչել Վեօրեօսմար-Թինին տօղտուղընտա միւտատրի 100ինճի սենեք տեվրիյեսի միւնա-սեպեթիյլե իճրատ չեհրային օլըն-մըշ տըր. Պու չարը՝ Մաճառիխա-նընն Զոլոն Թատիր օլընան մեյնուր նազմեի միլիսի իլե մուֆասսալ զա-սիտելեր վե միւթեատտտա թեքթ-ը օյունլարը մուեյլեֆի տիր. Մա-ճառիխան Մեճլիսը մեպտուսանը՝ իչպու էտեպիյաթ չեհրայինինե տախիլ օլմագ իչիւն միւզաքերա-թընը թաթիլ իթմիշ, վե իլե ագ-չամը տա Մեյլի Թեեաթրատտա պեր-ճիւմլե ըրճալը մեմուրին վե միւ-թեհայյիզան հազրը օլընը հալտ պեյյիւք պիր թեաթրօ լուպիյամը իճրա օլընմըշ տըր. Լուպիյաթընը խիթ ամբտան թեեմիլ եհալի՝ չարը մուամելեյհին Զոլոն Նազմեինի թերեննիւմ իթմիշ տիր. Շարլ Վեօրեօսմարթի 1855 սենենինտե վեֆաթ իթմիշ տիր. Պու էտիպին քիրմեսի՝ Մաճառ հեյեթը միւքեմմել հազըրեսինին բեխտ Մ. Գօլոնատը Զել իլե իզամեվամ իթմիշ տիր.

ԲՈՒՍԻԱ ԶԱՐԸՆԸՆ ԽԱՍԹԱԼՈՒՂ

Բուսիա Զարը Իքինճի Նիգոլ-ընը խասթալըզը են զիյատ են-թեչեյի մուճիպ օլարզը տըրտա Բեթերսպուրկտա Սվեթի նիգոլ քիլիսեսինտե պիր հատտե վուգու պուլմուշ օլուգ, չեհրը մեզքիւրե օլ պատտե պերվեճհը աթի եա-զըմըշ տըր. Շեյլե քի, զազը գա-աընլար սեզքիւր քիլիսեյե կիտե-րեք. Այ Նիգոլա թատիրինին եօ-նինտե տուա վե էպատեթե պալ-լամըշլար, վե Զարը ատտա գաշ սենենլիգ եօմիրե օլարզընը «մոլար լիսանընյա» քենտիլերինե պիլիր մեսինի Այ Նիգոլայա բեճա իթմի-լեր տիր.

Մոմլար լիսանը իշթե չունան իպարեթ տիր. պիր մոմ օրթա հի-սալա իքի սատտ սայանը. էկեր եենի սազմուշ պիր չօճուգ իչին իսե 100 մոմ եագբլըզ, Սուրբա քիմի իչիւն տուա իտիլիյօր իսե. սատ-մըն սինինտե մեվճուտա օլան պե-հեր օն սենե իչիւն պեչեր մոմ եգոիկ եագբլըր. Իքի սատտ սօնրա, գաշ մոմ եանմըշ գալբր իսե՝ սատտ տա հենուզ. գատտար սենե եաշար իմիշ.

Զար Իքինճի Նիգոլ չիմամ 32 եաշընտա օլուգ, զիրբ օլընան սա-սեսիյ գատտընյար՝ 85 մոմ եագ-տատիգա քենտիսիյլե մեզզուլ օլան վե նեչե վե չեթարեթի կիւնտեն կիւնե արթ-մագտա օլան կենճ պիր քիմսեյե մեյլ կեօսթերմեսինտե պիր մահզուր կեօրմե-մեքտե իտտ.

Թեթերօյա կիթմեք իւզրե, Գասքիլ վե Թանգրեե իլե արագայա բաքիպ օ-տուլար. արագատա, լեռիյե.—Իթալեան Թեթերսընա կիթմեյե սիզ պեր մեճ-պուր իթանիզ.—տեսիքտեն սօնրա, եավաշճա Թանգրեետ տե.—Գօնթ տը Մա-տօգտան գօրգուսընտան նաչի քենտիսինե եաքընեն նեզարեթ իթմեմիզի լօրա կլենմուրը՝ Թավսիյե իթմիշ օլատուզընը լեռիյե սեօյլեմեյելիմ.—տեսիքտե, Թանգ-րեե պեր վեճհը Թավսիյե հարեքեթ իտեճեյինի քինայե Թարիգեյլե պեյան իթտ.

Լէտի կլենմուրը իլե բեֆագաթընտա պուլընան իքի տելիգանը լօճայա կեր-մեզտեն եարըմ սատտ եվվել օյուն պաշլամըշ իտ.

Գօնթ տը Մատօգը բեֆագաթընտա պուլընան գաաընը կեօրենլեր Ֆեվզե-լատ սուրեթտե տիշարը հայրեթ օլտուլար.

Թեթերօյա հեր ագշամ տեվամ իտտենլեր, պու գաաընը իքի կիւն եվվել կեօր-միւշ օլատուգլարընա չիպահե իթմեմեքտե իտիլեր.

Սըֆթթա, գըյֆեքճե, Թեզեինթթա, վե նիհայէթ հեր հիհեթլե Մուսը-լինե պենզեմեքտե օլատուզընը հիւքմ իլե պերապեր, հագիգաթեն իքի կիւն եվվելքի կեօրմիւշ օլատուգլարը գատտը օլատուզընա գատտընը Թեմամըյլա գանաթ իզզրե, սօն ուֆագի օյունտա իթթիհազ իթմիշ օլաբզը սերգեսթանե հարեքեթլերե պաշլամասընա ինթիզար իթմեքտե իտիլեր.

Մուսըլին՝ գօնթ տը Մատօգտան ալմըշ օլարզը Թալիմաթ Թեվֆիգեն է-վինտեքի բենեֆերեյին եօնիւնե օթուրմուշճասընա պաշընը տիշարը ուզաթմըշ օ-տըզը հալտե եիւքտեք սեօ իլե գօնուշմագտա, ելինտեքի պուքթին չիչեքլերինի աշաղըտա օթուրանլարընը պաշլարընա տիւշիւրմեքտե յի հալտե եէնմիյեթսիզ պիր բարչանին Թեքբար իսիլմեսինի եալընընզ պաշընա Թալեպ իթմեքտե, վե իքիտե պիրտե եանընտա օթուրմագտա օլան գօնթ տը Մատօգին իսմինի եատտ իթմեքտե օլատուզընտան, հեր քեսին նապտբը տիգգտբը-նը հելալ իթմիշ իտ.

Ֆեբրտասը կիւնիւ հեր քես գօնթ տը Մատօգ իլե, Մուսըլինտեն պահս իթ-մեքտե իտ. իլթե գօնթ տը Մատօգին էսբրը ֆեսատ վե ֆիթնէսի օլան պու միւշատեհեթ սայեսինտե, հեր քես ալեա իլե Մուսըլինի զիհեգզը պերիպերինե պենզեթթրմեքտե իտ.

(Ցեվամ)

ԹԷԳԱՊԷԹ

ԲԻՐԹԷՐԱՅԻՄ

ԱՆՏՈՆ ԱԼԻՔ

Գօնթ հենուզ նեբրիվէն պաշընտա իքէն, օտանը գաբուսընը տրալզգ իտիլ.—Օտատան տիշարը չեզգարըմ իսէ, գաբնըմըն ան օլարզը՝ իշիւն չեզգար-ըմ...սէն եէմէյի պիւսպիթիւն ունուրմըշ իտին, սագը պաղա պիր ֆիքրե զահիպ օլմայասը.

Լօրա կլենմուրը մեքթուզընը միւնաբրիճթրընա վագքի օլարզտան սօն-րա, տօգթօր Բաքրբեք իքի թէհլիքէնին էն պէօյիւիւ իլե զիհնինի իշղալ իթմեյե պիր էհսպիրթիւն ունուրմըշ իտին, սագը պաղա պիր ֆիքրե զահիպ օլմայասը.

Լօրա կլենմուրը մեքթուզընը միւնաբրիճթրընա վագքի օլարզտան սօն-րա, տօգթօր Բաքրբեք իքի թէհլիքէնին էն պէօյիւիւ իլե զիհնինի իշղալ իթմեյե պիր էհսպիրթիւն ունուրմըշ իտին, սագը պաղա պիր ֆիքրե զահիպ օլմայասը.

«Ցէմբր եօ սաթասիօնընտա միլելը մուխթէլիֆէտէն երբմէյի միթէ-ճավուզ միսիօնար գաբաթըմըշ ի-տի. ալթընճը այսը 13ինտէ էօյլեն-տէն սօնրա վալի՝ բէյատէ վէ սիւ-վարի ասաքիրինի կէպերմիշ վէ չէհրին մուխթէլիֆ մահալլեէրինի անլերէ մուհաֆազա իթտիրմիշտիր.

«Վալի քէնտիսի տէ էապսիւվար օլարագ վէ գէլբէճ էլտէ՝ միսիօնար-լարընը մուխթէլիֆ էվլերինէ կիրիպ, անլերի հապս իթտիրմիշ տիր. Բա-վայիթէ կէօրե, պիր էվբօբալը՝ վա-լինին իւզերինէ աթէշ իթմիշ իսէ տէ, իսապէթ իմտիրէմմիշ տիր. Պիլճիւմլե միսիօնարլար թուրմուլ-մըշլար տըր. Պիր իսթէյյա՝ Եու Հիէնին ասաքիլերինի չէտիտէն մու-գավէմէթ

մշյար, վէ պատէհու Ա. Նէգօլա Թասվիրենին էօնիւնատ Նէմ տարէ չէքինատ տուրարագ տուայա պաշլմըլար տբր։ Վագէ վագէ պիր ժամ սեօնմէքատ օլուզ, պիր արա տա պիր գաբուրնէն աչըլմասը յա։ Լեարա պիր ճէրէյանը հավատան ղ գալբէն մամլարէն քէսքիքեսի վիրատէն սեօնէճէնը ըօլմաղա, գաբնիար հէր տիւչարը տեհչէթ օլմուլար իսէ ատ, պու գօրգուլարը գալա չէգէզ, իքի սատ կէչարքատէն սանրա հէնուզ 36 ժամ եանմագատ պուլընմըշ, վէ մէղուրէ գաբընարէն մէսերրէթը ազիմէսին մուճիզ օլմուշ տբր։ Պու կիւնքի կիւն մէրգումէ գաբընարէն չեքիքեսի՝ Զարբէն հէնուզ 36 սէնէ սահա եաշայանազընա գանատթը Քամէ հասբ ԷԹՄիշեր տբր։

ԳԱՏԷՆ ՏՕԳԹՕՐԼԱՐ ՉԻՅԱՖԷԹԻ

Գաբէն ճիւսիրինին զանն օլընարզը կիգի զայիք ճինա օլմատրզը Ամերիգա գաբընարը իսպաթ իսիյօրար։ Էկէր Ամերիգա գաբընարընէն հէր կիւն նազարը տիգգաթա արզ էյլէսիքլերի զարիպ չէյլերէ գարշը էրնէ գաբընար պիր մէրէք վէ սէնաթատա ֆէվգէլատ աէրէճէյէ վարբ օլմազար աէնէճէք օլուրատ՝ պու՝ արթըգ գաբընարզը աչէգատան աչէղա զարազքատանէ մուհաքէյէ ԷԹՄէք տիմէք օլուր։ Մէչհուր Ֆրանսզ եսիպլէրինէն Ժիւլ Լէմէթը՝ գաբընար իչինատ հիչ պիր զէման պիր Վիգթոր Հիւկո եէթիշմէմիշ վէ եէթիշմէյէճէք տիր տէմիշ իսի։

ԻհԹիմալ քի՝ գաբընէն բէգէթ վէ հըսսէյԹը՝ շաբիրիքատ վիգթոր Հիւկո տէրեճէսինէ եէթիշ պիլմէսինէ մանի օլսուն, ֆագատ՝ գաբընարը՝ չօճուգ տզուրմագ վէ Թէրպիյէ ԷԹՄէք, եվ իսարէսի կիպի վազիյֆէլէրատէն այբրատագ օլուրսագ՝ պունարընէն ճիատի պիր Թէրպիյէ նէԹիյճէսի օլարագ իւլում վէ ֆիւնուն չիպէյէրինատ իհրազը Թէքէմմիլ էյլէմէյէրինէ հիչ պիր մանի եօգ տբր։

Ամերիգա գաբընարը՝ քի կիւնատէն կիւնէ մազհաբը բէվատ վէ Թէրագգը օլմագատա օլան ֆէմէրիօթիքք ֆէքբինէ էն էվվէլ օրԹայա գօյան պունար տբր, հէր խուսուսատա էրքէքլերէրէ միւսապէգա իսէպէյէճէքլերինի ֆիրիյաթլա խապաթա չալըշըյօրար։ Իչքէ պու գապիտէն օլարագ ախբէրէն պիր նիւմայիշ տահա իճբա էյլէմիշլեր տիր քի՝ խիւսասընը Ինկիլիզ կազէթալարը նէչը խիյօրար։

Կէչէն այ Ֆիլասէֆիատա պիր զիյաֆէԹ ԹէրԹիպ օլընմըշ, վէ պու զիյաֆէԹէ իշԹիրաք իսէնլեր՝ եալընըզ Քըպպ Թահսիրլիյէ մէչղուլ օլան գաբընար վէ կէնճ գէզարատան իպարէթ օլաբզը կիպի, զիյաֆէԹին քեսֆիֆէ ԹէրԹիպատի՝ ֆէնընը Թէպպէթի ԷԹՄաբ իմէէք պիր գուրԹարմագ մէչհուր Ֆրանսզ եսիպլէրինէն Ժիւլ Լէմէթը՝ գաբընար իչինատ հիչ պիր զէման պիր Վիգթոր Հիւկո եէթիշմէմիշ վէ եէթիշմէյէճէքատ տիր տէմիշ իսի։

Ի

ՄԱԼԱՐԻԱ ՏԻՇ ԹԱՊԻՊԻ

Գ. ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

Պէյօղլուն՝ Ճաղարէ Քէպիրէ Նօ. 200
Գալաթա Սէրայը էմէրէկ պուլուրնա

Տէր Թէգապէթինին քէշֆիյաթ վէ թէրագզիյաթը ճէնտիսէսրնի պասէթ-թէսգիզ զու քէրրէ Բարիզէն ավաէթ խու